

կար ժամանակէ ՚ի վեր շատերուն ընդունելի եղած էին : Երկրիս գնտածել ըլլալը չի մերժէց , ինչպէս իր զբոց մէկնիները կարծեցին . բայց ընդունեցաւ ալ թէ կըսր սկաւառակի պէս ըլլայ չորս կրողմէն (Ավետինոսով պատաժ : Ինքն ալ սխալմունքներ ըրած է ինքն իրմէ զբութիներ հաստատել ուղելով , բայց ուրիշի սխալ կարծեացը մէջ քիչ անգամ ընկած է . և իր զբուածքներովը իր հայրենակցացը նոր նոր տեղեկութիւններ տալին վերջը՝ սորմեցուց ալ անոնց որ ամէն լասծ բաներնուն մէկէն չի հաւատան :

ՏԵՍԵՍԱԿԱՆ Գ. Ի. ՏՈՒ Թ. Ի. Լ.

Ս. Խ. Պ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ.

Գ. Խ. Պ. Ա. Վ. Ա. Վ.

Ո՞ւ ո՞ւ թե ան կանոններ
— Բանիք . — Հագուստ .
— Ո՞ւ ո՞ւ ի բնութեան :

Ամբուջները անդադար մեզի մաքրութիւն ու ժուժկալութիւն կ'ապօսպիէն : Ես երկու աւագինութիւնները առողջութեան ազբիւրներն են , և ասոնցմավ կրնայ մարդ վստահ ըլլալ որ աշխարհքիս վրայ երկար ու երջանիկ օրեր կ'անցընէ . ընդհակառակն ազտութութիւնն ու անժուժկալութիւնը մարդուս կեանքը կը թունաւորեն ու կը կարծեցընէն :

Ո՞ւ աքրութիւնը այնպիսի առաքինութիւն է որ քիչ մարդ ետևէն կ'ըլլայ , շատ մարդիկ ալ ամեննեին աս առաքինութիւնը չեն ձանչնար : Չեն մասձեր ատոնք որ իրենց հագուստին և կամ բնակարանին աղտոտութեամբը վստանգաւոր հիւանդութեանց մէջ կ'իրնան . և գէշը ան է որ ան հիւանդութիւննեները անզգալի կերպով ալ վրանին գալով՝ մէկէն չեն կրնար առջեն առնուլ և անբուժելի կ'ըլլան :

Ո՞ւ արմինը մաքուր պահելու հնարքն է ստէպ ստէպ լուացուիլ :

Ո՞ւ որ մէկը ստէպ լուացուի՝ մորթը կը կակրզնայ , արտաշնչութիւնը կը զիւրանայ , ջղերը առաձգութիւն կ'առնուն ու կ'ուժովնան , և կլիման որչափ որ ապք ըլլայ , այնչափ ալ աս զգուշութիւնները օգտակար են :

Ո՞ւ արմինոյն աւելի ստէպ լուացուելու տեղուանքն են ձեռքերը , ստուբներն ու երեսը որ աւելի ալ աղատութելու առիթ ունին :

Բաղնիքը կրնայ ըլլալ շափականց պար , պար , բարեխառուն , պար , շափականց պար : Չափազանց պաղն է Ուկոմիւրի ջերմաչափին 0°-ին ինչուան 10° աստիճանը , պաղը 10°—15° , բարեխառնը 20°—25° , տաքը 25°—30° . իսկ չափազանց տաքը 30 աստիճաննեն աւելի . բայց 36 աստիճաննեն ալ աւելի տաք բաղնիք մտնելը կարելի չէ :

Պաղ բաղնիք մանելին առաջ պէտք է թեթև շարժմունք մը ընել , բայց այնչափ որ քրանելու համարի : Պէտք է նաև մէկէն գրուխը թրջել՝ որպէս զի հիւթերը ուղեղը չերթան չի ժողվուին : Երկու անգամ որ մարդուս վրայ սարսու գայ՝ մէկէն պէտք է ջրէն ելլել , աղէկ մը սրբուելու է ու նորէն պէտք է քիչ մը շարժմունք ընել :

Ո՞ւ արսուղութեան ատենիր ամեննեին ջուր պէտք չէ մանել . այսինքն կերակուր ուտելին ետքը պէտք է որ գէթ վրան իրեք ժամ անցնի . սակա թէ ոչ աս անխոչեմութեան պտուղները գէշ գէշ հիւանդութիւններ են : Ո՞յն զգութիւններն ընելու է նաև բարեխառն ու տաք բաղնիքներ մանելու ատեն . բայց երբոր բաղնիքը շատ տաք է , ամենահարկաւոր է ատեն ատեն զլուխը պաղ ջրով թրջել :

Աստիկ պաղ բաղնիք քիչ անգամ պէտք է մանել , ան ալ միշտ բժշկի մը խորհրդով :

Պաղ բաղնիքով մարդուս կազմուածքը կը զօրանայ , զործարանները կ'ոժովնան , սաստիկ արտաշնչութիւնն ալ արգիլուելով՝ մարսողութիւնը կը դիրանայ :

Պաղ բաղնիքը աւելի տղոց յարմար

է գարնան վերջերն ու ամառուան ըստ կիզմները : Ի՞ս բաղնիքը մարդուս ջըղերն ալ շատ կը զօրացընէ ու ախորժաւ կը կը բանայ :

Բարեխառն կամ բաղչ բաղնիքը ոչ կը զօրացընէ ջղերն և ոչ կը տկարացընէ . իր մեծ աղեկութիւնը ան է որ մարմինը աղեկ կը մաքրէ՝ մորթին վրայ կպած ու դիզուած փոշին ու քրտինքը վերցընելով : Ը ատ օգտակար բան է Ի՞րեւլցոց ան սովորութիւնը որ բաղնիքին մէջ մարմիննին կարծր լաթով մը կը շփեն . վասն զի անով թէ մարմինը աղեկ կը մաքրուի և թէ մորթին աղտէ ու քրտինքէ գոցուած ծակտիքը բացուելով՝ արտաշնչութիւնը կը դիւրանայ , որով և շատ հիւանդութիւններէ ազատ կը մնան : Ի՞ս մաքրութիւնը ամենահարկաւոր բան է , և առանց առոր տեսակ տեսակ հիւանդութիւններու կը հանդիպնք . ուստի պէտք է ստէպ ստէպ բարեխառն բաղնիք մրտնել : Բայց բաղնիքէն ելելէն ետքը մեծ զգուշութիւն պիտի ընէ մարդ որ պաղչառնէ , մանսաւանդ հիւանդունները . վասն զի մարմինը փափկացած ու ծակտիքը բացուած ըլլալով՝ ցուրտն ու քամին դիւրաւ ներս կը թափանցեն :

Տաք բաղնիքը զմարդ սաստիկ կը տկարացընէ ու կը թալլացընէ :

Ասատիկ տաք բաղնիք միայն դեղի տեղ մանելու է՝ ան ալ մեծ զգուշութեամք , և միշտ փորձառու ու վարպետ բժշկի մը հրամանով :

Բաժիշկները սովորաբար տկար , փափկասուն ու հանդարտաբարոյ մարդկանց , որոնց մորթը տկար ու թոյլ է , ծովու ջուր մանել կ'ասպարեն :

Դյուլու ջրին սովորսկան տաքութիւնը 15 աստիճանէն ինչուան 20 աստիճան պիտի ըլլայ , և հասարակ պաղբաղնիքի պէս մարդուս ջղերը կը զօրացընէ , կը հանդարտեցընէ , և ուրիշ մեծ օգուտն ալ աս է , որ ջուր մտնողը անդաբար ալիքներէն զարնուելով , մէկ կողմանէ ալ լողալու ջանքով կը ստիպուի միշտ շարժման մէջ ըլլալ :

Մոքը տաք ջրի մէջ դնելն ալ շատ

օգուտներ ունի , հարթուխին գէմը կ'առնու ու գլխի ցաւը , արիւնն ու տաքութիւնը վար կը քաշէ . բայց վեց եօթը վայրիկեանէն աւելի պէտք է սոսուըները մէջը թողոււլ , վասն զի ան ստեն օգուտը ընելէն զատ ինաս ալ կ'ընէ : Ն ըստն ջերմութեան աստիճաննը պիտի ըլլայ 40^է ինչուան 55 աստիճան :

Պէտք է ողտիկուց վարժիլ թեթև ու պարզ հագուստներ հազնելու աւանց պէրճութեան և մանաւանդ առանց մնութի նորելուկ բաներու գերի ըլլալու : Ը ատ կանանց իրենց զարդարանքին համար տուած ստակովը կրնային շատ խեղձ ընտանիք կերակրուիլ , որ ուտելու հաց ու հագուելու լոթ չունին : Հաւատքը կ'ապլսպիքէ մեզի որ հագուստնիս պարզ ըլլայ . կը ստատուիրէ որ աւելի քրիստոնէկան առաքինութիւններու ետևել ըլլանք քան թէ նորելուկ սովորութիւններու տանք խելքերնիս . բայց զժբախտութիւնը աս է որ շատ մարդ խելքը միտքը պէրճութեան ու զարդասիրութեան տուած է՝ որ ամէն տեսակ առաքինութեան գերեզմանն է : Ո՞արդս պիտի նայի որ հագուստը ըլլայ մաքուր , վայելու ու անանկ որ զինքը տաքէն ու ցրտէն պաշտպանէ . այնչափը բաւական է : Ի՞ս հագուստներուն մէջ ալ առողջութեան համար ընտրութիւն ընելու է : Լանեփէ ու կտաւէ լաթը շուտով մարդուս քրտինքը կը ծծէ , այնպէս որ մորթին վրայ մնալով պաղելու որ ըլլայ՝ զանազան հիւանդութիւններ կը պատճառէ : Բամպակէ լաթերը ջերմութիւնը գժուաբար կը հաղորդէն , քըրտինքը կը ծծէն և մարդուս մարմնոյն վրայ աւելի կակուզ կերպով կը հանգչին : Զուրտ եղանակներուն ու կիմաներուն մէջ կտաւէն աւելի տաք պահող հագուստներ պէտք է հագնիլ :

Ո՞ետաքոր շուտ կը թրջի և ուշ կը չորնայ : Բուրդը շատ աղեկութիւններ ունի և շատ օգտակար է երբոր անմիջապէս մարմնոյն վրայէն հագնուի , մանաւանդ տկար ու հիւանդուս մարդկանց համար : Ը ատ մատենագիրներ կ'ըսէն

թէ որովհետեւ բնութիւնը մարդուս աւելի նման եղող կենդանեաց հագուստ բուրդը տուեր է , ասով կ'ուզէ իմացը նել մարդուն որ իրեն աւելի յարմար հագնելիքն ալբուրդն է : Ի՞ուրդը տաքութիւնը կը պահէ , արտաշնչութիւնը չի խտացըներ , անանկ որ գոլորշին կրնայ մէջէն դուրս ելլել : Երբոր մարդ սաստիկ քրտընի , բուրդը ան քրտինքը մարմնոյն վրայ : Երբոր մէկը բուրդէ հագուստ կամ ֆլանէլ կը հագնի՝ հարկ է որ ստէպ լուալու տայ զանիկայ ու միշտ մաքուր հագնի : Ի՞րդէ հագուստը օգտակար է աւելի գէր ու ցաւագար մարդկանց , հիւանդութենէ նոր ելլողներուն , օդին ազդեցութիւններէն դիւրաւ վնասուողներուն , մանաւանդ ծովեզերեայ քաղաքներու ու ան երկիրներու մէջ ուր որ օդը շատ փոփոխական ու խոնաւ է : Ի՞այց մէյմը որ մէկը մարմնոյն վրայէն բրդէզէն հագնելու վարժի , մեծ անխոչէմութիւն կ'ընէ յանկարծ մէկէն հանելը , որ մեծամեծ հիւանդութիւններ կրնայ վրան բերել :

Տեսակ տեսակ մուշտակները շատ ցուրտ երկիրներու միայն յարմար ու աղէկ են . բայց փոխադրական հիւանդութիւններն ալ անոնցմով շուտ կը տարածուին : Ի՞մառ ատեն որչափ որ հագածդ ձերմակ ըլլայ կամ ձերմակի զարնէ՝ այնչափ քիչ տաքութիւն կը զգաս . վասն զի լուսոյ ու ջերմութեան ձառագայթները վրան որ զարնեն՝ փոխանակ ներս ծծելու՝ անոնց մեծ մասը դուրս կը ցոլացըննեն : Ձմեռն ալ որչափ որ սե ու միմնագոյն բաներ հագնիս՝ այնչափ աւելի կը տաքնաս , որովհետեւ սե գոյնը լուսոյ ու ջերմութեան ձառագայթները կը ծծէ : (յրինակի համար ձիւնի վրայ երկու կտոր չուխայ դնես՝ մէկը ձերմակ ու մէկալը սե , կը նայիս որ ձերմակը ձիւնին երեսը կը մնայ , իսկ սեը ձիւնը հալեցընելով՝ մէջը կը խրի , որով յայտնի կ'երեւայ թէ սե զոյնը աւելի կը ծծէ արևուն ջերմութիւնը քան թէ ձերմակը :

Հագուստին նիւթերը ամառուան ու

ձմեռուան յարմարցընելով բաւական չէ , պէտք է անոնց ձևին ալ նայիլ : Երբ պացւոց նեղ նեղ հագուստները շատ նեղութիւն ու վնասներ ունին . նեղութիւն որովհետեւ մարմինը չի կրնար բլնութեան ուզածին պէս ազատ համար ձակ շարժմունքներ ընել ու չորս կողմէն կը ձնչուի . վնասներուն ալ գլխաւոր ան է որ արիւնը ձնչուելով չի կրնար ազատ իր շրջանը ընել , և ասկէց շատ վնասակար հիւանդութիւններ առաջ կու գան : Ի՞ս հիւանդութեանց տակը կ'իյնան աւելի կանայք իրենց նեղ հագուստներովը ու մանաւանդ վնասակար կրծանցներովը , որ բնութեան տուածքնական ձևին գոհ ըլլալով՝ նոր ձև մը կ'ուզեն տալ մէջքերնուն ու աւողջութիւննին կ'աւրեն . վասն զի դիւրաւ չեն կրնար շունչ առնել , թքերնին սաստիկ կը ձնչուի , և ստամպանին չկրնար դիւրաւ կերակուրները մարսել : Յաւալին ան է որ աս վնասակար զարդին այսինքն կրծանցին գործածութիւնը մեր աղգին մէջ ալ սկսեր է մանալ այնպիսի ատեն՝ որ արդէն հնարողները յարոպացիք անոր գէշ հետեւանքները տեսնելով՝ մէջերնէն վերցընելու կը ջանան :

Ո՞եր արևելցի տղոյ ալ օրոցքի մէջ գիշեր ցորեկ կապկրապած կենալը շատ վնասակար բան է : Ծղուն պլուած ու անանկ կապկրապած մատղաշ անդամներ . ըը ինչպէս պիտի բացուին ու մեծնան , որ չի կրնար ազատ կերպով շունչ առնել տալ . ընդհակառակն ձեռաւըներն ու ոտուըները արձակ պիտի մնային որ բացուին ու ուժովնան . ինչպէս որ յայտնի կ'երեւայ անանկ մեծցած տղոյ վրայ : Հիմակուան պէս տղաքը կապկրապած մեծցընելը՝ ծնողաց հանգստութենէն զատ ուրիշ օգուտ մը չունի . բայց ո՞գեսէր մայրը իր աս թեթև հանգստութիւնը պէտք է զոհէ որդւոյն :

Ծղաքը պղտիկուց վարժեցընելու է նաև գլուխնին բաց կենալու . թէ որ բան մըն ալ դրուի գլուխնին ամենաբար բակ ու թեթև պիտի ըլլայ :

Ը ապկին թերեն ու վիզը ամեննին նեղ պիտի ըլլան , որպէս զի արիւնը

կարենայ գիւրաւ իրեն շրջանը ընել։ Ա իզը ամենեին արգելք պիտի չունենայ ասդիս անդին դառնալու . ապա թէ ոչ արիւնը ուղեղին կը զարնէ : Հագուստներուն թեղանիքը կամ թևերը լսյն պիտի ըլլան , վարտիքն ալ ոչ նեղ պիտի ըլլայ՝ որ ծնկուրներն ու մէջքը չնեղին , և ոչ ձիգ կապուած : Ի՞մառուան հագուստները ամէնն ալ թեթև ու բաց գունով լաթէ պէտք է ըլլան , իսկ ձմեռը հաստ ու միջնագոյն :

Ծնկապանը՝ ձիգ պիտի չկապուի , այլ այնչափ միայն որ գուրապան վար չլինայ . ապա թէ ոչ ոտքի երակները կ'ուսին : Պիտք է որ ոտքի ամանն ալ շատ նեղ և կամ կաջին շատ հաստ չըլլայ , որպէս զի ոտքը կոչտ կամ կանկըրուկ՝ չկապէ . ոտքի ամանին տակը այսինքն գարշապարն ալ պէտք է հաստ ըլլայ , մանաւանդ ձմեռը , որպէս զի խոնաւութիւնը կամ ցրտութենէն ու խոնաւութենէն աւելի վնասակար բան չկայ . ուստի ամէն զգուշութիւն պէտք է ընել որ մարդուս ոտքը տաք ու չոր մնայ , որով և հարկ կ'ըլլայ գուրապան ստեապ փոխել , մաքուր հագնիլ , ու ոտքը շատ անգամ լրւալ . վասն զի ազտոտութիւնը խոնաւութիւն կը պահէ :

Հիներուն մէջ ան ազգերն որ շատ անուանի եղան պատերազմի մէջ , մարմնայ կը թութեան վրայ մեծ համարում ունեին : Ի՞յսպիսի կը թութիւնները թէ որ չափաւոր կերպով ըլլան ու պըզտիկուց սկսուին՝ մարմնոյ մեծ ոյժ կուտան , անզամները կը հաստատեն ու կը մեծցընեն : Հիմա Եւրոպայի գրեթէ ամէն գլխաւոր դպրոցներուն մէջ կը թարաններ՝ կամ ուր տղաք մարմիննին կը թող խաղեր խաղալով կ'ուժովնան , վրայ կու գան ու առողջ կը մնան :

Հիները մարմնոյ կը թութիւնը արհեստ մը դարձուցեր եին . կ'ըսեն թէ Կկկոս և Երողիկոս անունով յոյները զտած են աս գիւտը : Դաղլիանոս ա-

նուանի յօյն բժիշկը իրեք տեսակ մարմնոյ կը թութիւն կը դնէ , այսինքն զինուորական կը թութիւն , ըմբշամարտութիւն և բժշկական կը թութիւն : Ետքինը այսինքն բժշկական կը թութիւն նայելու է որ գպրոցներուն մէջ հաստատուի . աս կը թութեան տակը կ'երթան բոլոր առողջութիւն պահելու հարկաւոր շարժմունքները , որ են վազել , զինախաղութիւն , կոփամարտութիւն , սկուտեղի խաղը , գնդակ , լողալ , ձի հեծնալ , և ուրիշ շարժմունքներ : Ի՞ովլ ալ կ'իմացուի որ շատ գէշ կ'ըսեն մեր արեւեցիք որ տղաքը տանը մէջ փակած ու թմրած կը մեծցընեն . ուր Եւրոպայիք իրենց տղաքը կը նային որ տանին հասարակաց պարտէզները , որ առողջարար բաց օդ ծծելով գնտակ խաղան , չուանի վրայ ցատըրտեն , շրջանակ դարձընեն ու պղտիկ կառքեր ու ձիեր վազցընեն , և այնպէս իյնալով ելլելով չարքաշ կը մեծնան , մարմիննին կը ճըկի , կ'ուժովնայ ու կը խոշորնայ :

Լանանց համար ալ մասնաւոր կը թարաններ կան Եւրոպա , ուր կանայք ալ իրենց յարմար թեթև կը թութիւն ընելով՝ բնութիւննին կինան զօրացընել : Եւրոց համար ալ մի միայն կը թութիւն քալելն է , և շատ աղէկ կ'ընեն թէ որ անհոգութիւն ընեն աս բանիս :

ԲԱՍԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՍՏԵՂԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ

Ի՞մեռուն բնական էակնութեանը :

Ի՞՞գէն օրագրիս մէջ՝ ուրիշ անգամ ներ արեւուն բժերուն վրայ համառօտ մը խօսած ենք . և թէ այս բժերէն կ'իմացուի թէ արեն ալ իր վրայ թաւալսկան շարժումն ունի : Հոս կ'ուզենք քիչ մը այս բժերուն ինչ ըլլալը քընել , և տեսնել թէ աստեղաբաշխք ու բնագէտք ինչ կարծիք ունին արեւուն անական կազմութեանը վրայ :